

կ'ըմբռնենք և ոչ թէ գործնականապէս , ուստի գործնականին ալ օրինակ կրնայ ըլլալբարձր լեռներու վրայ եղած գործը , որովլով մոքով ըմբռնածնիս նիւթականապէս ալ կ'իմանանք : Երկրիս շառաւիղը զրեթէ 3400 մղն է , երկու մղն բարձր լեռան մը ծայրը այս հեռաւորութիւնս ալ կ'աւելնայ , և որովլութետե ըսինք թէ ճօճանակի մը շարժումը երկրիս երեսէն բարձրանալով կը դանդաղի , ուրեմն այն ճօճանակն որ երկրիս երեսը ճօճանան շաւիղ մը մէկ մանր երկրորդի մը մէջ կ'առնէր և օրուան մէջ 106,400 ճօճումն կը կատարէր , երկու մղն բարձր լեռան մը վրայ պէտք է որ օրուան մէջ ասկէ 50 ճօճումն պակաս կատարէ : Ի՞ս ըսածս պարզ կարծիք չէ , հապա փորձով ալ հաստատուած է :

Դեռ շատ զարմանալի երևոյթներ կան որ այս տիեզերական ճգողութեան օրինաց տակ կ'իյնան , բայց չենք ուղեր խօսքերնիս երկրնցնել , և այսչափս քառակուսեաց վրայ բաւական կը սեպենք :

Հ . Հ . Պ

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԵՐԻՌԻ հինգերորդ դար :

Ի՞րաքան մարդոյն ստեղծմանէն վերը 2000 տարիի չափ երկրիս դրսի երեսը մեծ փոփոխութիւն մը չեղաւ . ինչուան որ մարդկանց մեղքը ջրհեղեղին պատիժը գլուխնին բերաւ : Ի՞ս դիպուածը բնական կարգէ դուրս եր , ինչպէս սուրբ Գիրք մեզի կը սորվեցը նեն , սակայն ուսումնական կերպով ալ կրնայ այսպէս բացատրուիլ , ընութիւնը հնազանդեցնելով Ի՞ստուծոյ կարգաւորութեանը :

Ի՞շխարհքիս ստեղծմանէն վերջը երկրիս ջերմութիւնը երթալով այնպէս պակսեցաւ որ չէր կրնար դրսի մակերևութիւն վրայ ազդեցութիւն մը ընել . ան ատեն ջերմութեան բարեխառնութեան ու ցրտութեան կիմաները ձեա-

ցան . և հիւսիսային սաւերը սկսան պատել ան կողմերը : Ի՞այց աս պաղած կեղեխն տակի ջերմութիւնը չկարենալով դուրս ելել՝ սկսեր էր գետնին տակը սաստիկ խտանալ և օր օրուան վրայ այնչափ սաստիկացաւ որ ալ չկրնալով մէջը փակուիլ՝ երկրիս կեղեխն ուժին յաղթեց ու տակի նիւթը դուրս ժայթքեց : Ի՞ն ատեն ծովուն յատակը բարձրացաւ ու ջուրերուն կէսը բոլոր ցամաքը գոցեցին ու մինչեւ բարձր լեռներուն ծայրերը հասան , կէսն ալ յանկարծական ջերմութեամբ շոգի դառնալով օդ ելան ու հեղեղի պէս վարժականացան , ու գեղերը՝ քաղաքները , մարդիկը անասունները ու ամէն մէծ ու պղտիկ տունկերը ծածկեցին , որոնց մինակ կ'յո իր որդիքը ու հետը առած անասուններն աղատեցան : Ի՞ս շոգիներուն սաստիկութենէն նոր նոր հրաբուխ լեռներ դուրս ելան ու բարձրացան , որոնց բաժակին մէջէն կրակէ գետեր սկսան բզիսել . գետնին տակի որոտմունքներն ալ մինոլուտի որոտմանց հետ միացան ու բոլոր կրակ դարձած ժայռերը ջուրերուն մէջ թաղուեցան , որոնց ջերմութեամբը ջուրերն ալ սկսան եռալ : Ի՞ս հրաբուխներէն ելած մուխերը պղտիկ ամպերուն հետ խառնուեցան ու սկսան մեծամեծ ու ելքորականութեամբ լեցուած ամ պերը մղել , լաւան լուսաւոր ջրվէժի պէս հրաբուխներէն վար սկսաւ վազել ու ան ահազին ծովուն յատակը լեցուց : Ի՞ս հրաբուխներուն բացուելով տակի ջերմութեան տարածական զօրութիւնը պակսեցաւ ու երկիրս ալ մէծ աւերմունքէ մը ազատեցաւ :

Ի՞ն ատենն էր որ բացուեցան Ո՞ստու կամ Ոսկիեան , Փիւ-մը-տոմ , Ետնա , Ո եսուվ , Հեքլա , Ո ասիս ու բոլոր Ասիոյ , Ամերիկոյ ու Ովկիանիայի հրաբուխները : Ի՞ս հրաբուխ լեռներուն բարձրանալուն պատճառաւան ալ երկրիս կեղեխն տակը պարպուելով ան տեղուանքը փոսեր ձեացան ու ջուրերը հօն վաղելով ցամաք երկիրը դուրս ելաւ . Երտպան որ մինչեւ ան ատենը

բոլոր կղզիներէ ձեւացած արշխափեղացոս մ'էր , ինչպէս ումանք կը կարծեն , յամաք երկիր ձեւացաւ , բայց ան սաստիկ յնցմունքներէն ԱՌեծն Շրիտամնիոյ կղզին ցամաքէն բաժնուեցաւ , ու Շիպը բալթարի նեղուցն ալ բացուեցաւ , որով ներքին կամ թէ հիմակուան ըստած ԱՌիջերկրական ծովը Ավկիանոսի հետ հաղորդակցութիւն ունեցաւ :

Ի՞ եղաւ երկրիս վերջի ընդհանուր երկրաշրժը , և անկէ վերջը իր կեղերնորին առջի հաստութեանը ու պնդութեանը համանելով՝ Այսի որդիքը ու իրենց հետ եղած կենդանիները սկսան բնակիլ ու բազմանալ : Իս վերջի ցընցմոնքէն ետքը ձեւացան աշխարհքիս մեծամեծ մասերը , որ են Ասիա , Աֆրիկէ ու Արոպա , որոնք կ'ըսուին նաև Հին աշխարհք , և Ամերիկա ու Ավկիանիա որ են՝ Ար աշխարհք . ասոնց վրայէն ջուրերը քաշուելու ժամանակ աշխագին ընդարձակութեամբ տեղեր աւագով ու կաւոլ ծածկեցին , ինչպէս են Աֆրիկէի ընդարձակ անապատները : Այս եղափոխութեան ժամանակ կամասկէ քիչ մը առաջ օդին բարեխառնուելուն ժամանակը կը կարծուի որ մաշկաթե կենդանիները , մամմութը ու հին փղերու յեղերը վերջացան :

Ասկէ վերջը կը սկսի երկրագնտիս այժմեան զարը , և ջրհեղեղէն վերջը մինչև հիմայ Աֆրիկէի Պաօպապ ծառին կեղեններուն թանձրութենէն ու սարի տղմուտ խաւերէն՝ 6000 տարիի չափ կը հաշուի : Ասկէ վերջն երկրիս

¹ Կրինակուտ բոյաերը աւրուէ տարի մէկ մէկ կեղեղ վրանին աւելնալով՝ կը հաստընան . և որով հետեւ աս կեղենները կրնան իրարմէ զատուիլ , աս կեղենները համբելով կրնանք իրենց քանի տարուան ըլլու իմանալ . ուստի Պաօպապ ծառը որուն Ըլապատը 80 ոտքի կը հասնի՝ 6000ի չափ կեղեղ ունի վրայէ վրայ : Սառամաննեաց լեռներու սառուան ալ վրայէ վրայ աւացէ ու հողէ կարգեր կը մեանան տարուէ տարի , որոնք 6000ի չափ կը համրուին : Աս փորձերէն կրնանք մեր երկրին որչափ ատենուան ըլլալը իմանալ :

Ասոնցմէ զատ նաև շատ երկոյմներ , ինչպէս նեղու գետին տակի կաւը , ծովուն տեղ տեղ գէպ ի շամաք մտնելը , քանի մը գետերու գադրելը , բոլոր զարմանալի կերպով մը կը ցըցընեն որ երկրը 6000 տարիէն աւելի առաջ չէ որ աս կեր-

երեսը ալ սաստիկ փոփոխութիւն մը չեղաւ , թէպէտ և մինչև հիմայ ալ մէկ կողմանէ Ավկիանոսը կ'ընդարձակուի , մէկալ կողմանէ ալ թէպէտ կամաց կամաց բայց զգալի կերպով արշիպեղագուներուն կղզիները իրարու հետ միանալով ընդարձակ ցամաք երկրիներ սկսած են ձեւանալ :

Հիմայ Ավկիանոսը երկրիս չորս մասին իրեքը բռնած է :

Օքիանական վերջը Արփա եղաւ մարդկութեան խանձարութքը և առաջին բնակութեան տեղը , հոն սկսան մարդկի բազմանալ , և երբ այնչափ բազմացան որ ալ չէին կրնար միատեղ բնակիլ ելան ցրուեցան բոլոր երկրիս չորս կողմը Բաբելոնի աշտարակին շինութենէն և լեզուաց խառնակութենէն ետե . և կամաց կամաց երկրիս ամէն հեռաւոր կողմերն և կղզիներն ալ սփռեցան բնակելու :

ԲԱՆԱՍԵԴԱՌԻ ԹԻՒՆ

Ժամանակ և Բան :

Երջանկութեան անձկուս ու աւուրց անըսպառ Մահկանացուն ՚ի կառս կենացն անկայուն՝ Զանմիաբանս լրծելընդ հետքս վարուն Ըցքամանակ և լրացը չըլդնի վայրապար :

Նա ՚ի ստորես թափով դիմէ անդադար՝ Սա վերջեմել անժոյժ յեթերն ՚ի բարձուն . Յորմէ տագնապք ՚ի կառավարըն զարթնուն , Եւ տատանին կառքն և քսանին անդրուվար :

Մերթ ժամանակ կարեալ ըզբազդըն մատնէ . Մերթ բազդն անկեալ իբր երիվար շանթակէզ՝ Միւսն ըզտաղուուկ ընթացյուպէտս երկայնէ :

Բայց որ վարէ բարեաց գործովք զամանակ , Եւ գոհ սրտիւ սանձէ զբազդին յահուր թես , Նա զՃանապարհ կենացն հատցէ անսայթաք :

Ապարանս առեր է . այս թուականէս վեր չեն ելեր զանազան ազգաց ծննդաբանութիւններն ալ , որչափ որ Ճշմարիտը առասպելէն զատելով կը դանենք :

• • • •